

նի կոնսակր և աւելի շուտ կը վազէ : Տեղաբարոյ և հանդարտ ուղտը ձագ բերելու ժամանակ յամառ և անսաստ կը դառնայ . և թէ որ կենդանի կամ մարդ տեսնալու ըլլայ կը վնասէ ու կը խածնէ, ինչուան նաև իր տէրն ալ, որուն ուրիշ ժամանակներ միշտ հլու թիւ կը հպատակէր : Ազը որ մէկ տարի յղի կը մընայ, բերած ձագը սովորական մեծ կենդանեաց ձագերուն չափ է և անոնց պէս մէկ հատէն աւելի չբերեր : Աւել տը խուզելու համար չեն աշխատիր լէրապները . վասն զի գարնան ինք իրեն բողբոլին մագերը կը թափին, և ան ատեն խաշած խողի կը նմանի որն որ կարածիւ թով կ'օծեն, ճանճերու խայթերէ պահպանելու համար : Արսէն ու մանր թէ այս կենդանիս հարիւր տարի կ'ապրի, բայց ստուգագոյնը ինչպէս Պի.Ֆ.Փոն ալ կ'ըսէ՝ քառասուն, յիսուն տարիէն աւելի չապրիր :



ՀԱՄԱՌՈՏ ԵՐԿՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ 1

ՓՁ.

ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ

Արդեան Հոդեր :

Բ. (Յետջրհեղեղեան ըսելով կ'իմացունան հողերն որ ջրհեղեղի ջրերուն քաշուէին 'ի վեր, ինչուան մեր օրերը կը ձևանան : Եսոնք չորս կազմութիւն կը համրուին, մէյմը անոնք որ հիմա ծովերով ծածկուած են ու (Յետջրհեղեղեան ծովային կ'ըսուին . երկրորդ՝ Աճերու ու անուշ ջրերու մէջ լցուածը որ (Յետջրհեղեղեան լճային կ'ըսուին . երրորդ՝ ջրերու բունութեամբ տեղէ տեղ քշուածները որ Փոխադրական կ'ըսուին, ու չորրորդ՝ հիմակուան գետերու հանդարտ ընթացքէն կամ ողողելէն առաջ եկածը, որ իրենց մէջի նիւթերը անցած տեղերնին կը ձգեն, կամ ջրերնին քաշուելով՝ յատակնին որ կ'երևնայ,

1 Տես Երես 208.

ասոնք ալ (Ողողական հող կ'ըսուին :

(Յետջրհեղեղեան ծովային կազմութեան յետքերը դեռ կատարեալ ձևացած չեն . և միայն Արկիլոյ եզերքը ու լճերի կայի քանի մը փոխքը կը գտուին աս հողէս պնդացած քարեր՝ որ երթալով կը շատնան . աս ժայռերու տարբեր կամ նիւթն են կրի, կաւի, մարնայի ու ծովային անասնոց մնացորդներու հետ խառնուած աւազ . ասոնցմէ մեծ մասը ծովերու տակ ծածկուած են ու միայն եզերքները կ'երևան : Եսոնց կարգը կրնան սեպուիլ (Յիջերկրական ծովուն եզերքը ձևացածները, ինչպէս լճերի կէ, Սորէա, Իտալիա, Քաթալոնիա, Սարտենիա, Արկիլիա, և այլն . որոնք ամէնն ալ մի և նոյն յատկութիւններն ունին, ու կապուտ մարնայի թանձր խաւէ ձևացած են : Ես ժայռերս դէպ 'ի ներս ցամաքը չեն երկրննար, հասա շատ շատ դէպ 'ի Յիջերկրական ծով ձգուած ձորերուն մէջ կը հասնին :

(Յետջրհեղեղեան լճայինները աւազէ, մարնայէ ու կաւէ եօթը ու թը տեսակ ժայռ կը ձևանան, որոնց խաւերը շատ կանոնաւոր են ու հորիզոնական դիրք ունին մէկմէկու վրայ տարածուած . ասոնք ամէնն ալ կակուղ քարեր են . գլխաւոր տեղերն են (Սուլուզ, ( ) վերներ, Սուէրկ, Փորէզ, ու Փիւրէնէ գաւառը :

Փոխադրական ըսուածները՝ բոլորովին ջրհեղեղեան հողերուն կը նմանին, ու անոնց պէս աւազէ ու հեղեղատի խիճէ կը ձևանան . բայց աս տարբերութեամբ որ խաւերնին խիստ ցանցառ է ու միշտ առջի ծովային կիմ լճային խաւերուն վրայ ձևացած են, ու թաւալական ժայռ ամենեկին չգտուիր մէջերնին, և կաւի ու բուսական հողի հետ խառնուած են . ահա ասոնցմով բուն ջրհեղեղեան հողերէն բոլորովին կը զանազանին : Եսոնց ջրհեղեղեան հողերուն հետ ունեցած նմանութիւր ուրիշ բանէ առաջ չգար, բայց եթէ մասնական ջրհեղեղներէ ձևացած ըլլալուն համար :

Ողողական կազմութիւն կ'ըսուին աւազի, խճի, կաւի և ուրիշ տեսակ նիւ-

Թոյ մնացորդները , որ հիմնական ջրերը կը ձգեն իրենց ճամբուն , բերնին , եզերքին ու ողողած երկիրներուն վրայ , ու բոլորը մէկտեղ «ի կ'ըսուին . ասոնց մէ մեծ մասը լճերու ու ծովերու մէջ լեցուելով՝ աս դարուս ծովային ու լճային հողերը կը ձևացնեն . աս պատճառաւ շատ գետերու յատակը կը բարձրանայ , ու իրենց ծով թափած բերանն եռանկիւնի կղզիներ կը ձևանան որոնք Տէլ Բա կ'ըսուին :

Յետջրհեղեղեան հողերը օգտակար նիւթոյ կողմանէ շատ աղքատ են . մէջերնին կը գտուի միայն բրտի կաւ՝ հասարակ անօթներ շինելու համար , աւազուտ կաւ՝ ուսկից աղիւս կը շինուի , հասարակ տեսակ Բորպայ : Արաքար , գաճաքար ու շէնքի քարեր չեն գտնուիր . անոր համար ան երկիրներն որ յետջրհեղեղեան հողով ծածկուած են՝ քարի տեղ՝ խիճով , կաւով ու աղիւսով կամ թէ փայտով կը շինեն տները : Այս հողերուն յատուկ կը սեպուին ծովու ու քանի մը աղի աղբիւրներու ու լճերու ջրէն առաջ եկած աղը . այրերու մէջ ձևացած վերնաքիւ ու ներքնաքիւ ըսուած կրային ալպաստրը , նոյնպէս քանի մը ջրերու կրային ու քարացած նիւթը . բորակ , նադրուն ու աղբորակ և ուրիշ տեսակ աղեր որ հողուն երեսը ու լճերու մէջ կը գոյանան , ու կրային ծակոտկէն քար մը :

Յետջրհեղեղեան կարգին հանքային նիւթոյ մէջ , ամենէն հետաքրքրական բանն է օդաքարերը , որ ասոնցմէ առջի կարգերուն մէջ ամենեւին չգտուիր . ասոնց վրայ ուրիշ տեղ խօսուած է :

Յետջրհեղեղեան հողերուն մէջի բոյսերն ու կենդանիները հիմնականներէն տարբերութիւն չունին . նորատեսակ անասուններ գրեթէ չեն գտնուիր :

Այս հողերուս մէջ շատ յարգի կը սեպուին մարդու ոսկորներն ու իրեն ձեռագործները , ինչպէս աղիւս , կաւեղէն անօթներ , մետաղի աղբիւրակ , բանած քարեր ու փայտեր , նաւակի կտորուանք , և այլն . որոնք պէտք է շատ զգուշութեամբ հաւաքել :

Յետջրհեղեղեան հողերուն պտղաբերութիւնը՝ իրենց օգտակար նիւթեր չունենալուն տեղը կը լեցնեն . ասոնց մէջ լճային կազմութեան հողը որ Տօր կ'ըսուի , ու գետերու «ի ըսուած ողողական հողերը ամենէն աւելի բերրի են . յետջրհեղեղեան ծովային կազմութիւն ալ թէ որ շարժական աւազով ծածկուած չըլլայ , (ինչպէս որ շատ անգամ ծովեզերքները կը պատահի , ու աւազակոյտ կ'ըսուի) բաւական պտղաբեր է . փոխադրականներն ալ քիչ անգամ անբեր կ'ըլլան , որովհետեւ մէջերնին միշտ կաւ ու բուսական հող խառնուած կ'ըլլայ : Այս հողերուս ամենէն լաւ դարմանն է մարնան , կաւը ու բնական և արուեստական կալաքարերը :

Այն կ'իտարուի կրնանք ըսել թէ բոլոր երկրիս երեսը բռնող բուսական հողը , յետջրհեղեղեան հողէն առաջ եկած է , ու աս է բոլոր աշխարհք կերակրողը . բայց աս բուսական հողը ամէն տեղ նման ու նոյնչափ առատ չըլլար . որովհետեւ որ զասոնք գոյացնող ժայռերն ալ ամէնքը նման չեն . ու ոմանք աւելի դիւրաւ փշրելով , ոմանք ալ դժուար , հողերն ալ ըստ այնմ՝ քիչ ու շատ թանձրութիւն կ'ունենան . բայց աս բանս ջրերու ընթացքէն ու երկրին զիրքէն ալ կը կախուի :

Շու կը լմնայ հողերուն կարգերը , որով հողագնտիս կեդրոնէն սկսեալ , կարգաւ ցցուցինք անոնց դասաւորութիւնը ու կազմութիւնը և հասանք ինչուան երկրիս վերի երեսը : Հիմա կը մնայ դիտնալ թէ աշխարհքիս դրսի կողմն ալ ինչ փոփոխութիւններ կ'ունենայ և ինչ է անոնց պատճառը . ասոնց վրայ ալ ուրիշ անգամ տեղն 'ի տեղը կը խօսինք . հիմկու հիմա բաւական սեպելով Արկրաբանութեան ու Արկրագիտութեան վերայ տանուվեց դասով տուած ծանօթութիւննիս :